

ԼԵԶՈՒԱԽՈՍՈՒԹԻՒՆ

Քրիստոնէական եկեղեցին սկզբնական շրջաններուն՝ Աստուծոյ ներկայութիւնը, թէ պաշտամունքի ընթացքին, թէ քառոզութեան միջոցին և թէ անհամեսքու կեանքին մէջ, կը յայտնուէր զգալի նշաններով եւ հրաշալի երեսոյթներով։ Այդ հրաշալի երեսոյթներէն մէկն էր լեզուախոսութիւնը կամ ու լեզուախոսութիւնը (ձևան յղածուս)։

Լեզուախոսութեան պարզեց մէկն էր այն նշաններէն որոնք զուգընթաց պիտի ըլլային Քրիստոսի հաւատացուներուն։ Անընչանք այնոցիկ որ հաւատանն երթիքն զէտա, այսոքիկ։ Թանուն իմ գեւ հանցին, լեզուախոսութիւնը . . .» (Մրկ. Ժ. 17.)

Այս հրաշալի երեսոյթը առաջին անգամ կ'երեւ Պետակոսուէի մեծ դէպքին, երբ Ս. Հոգին իջնելով զերնատան մէջ հաւաքուած հաւատացելոց վրայ, կրակէ լեզուներու ձեռով, անոնց խօսել կուտար այսլինզուս (Պործ. Բ. 1-4)։ Միենոյն երեսից առ հասարակ կը կրկնուէր բոլոր նոր մկրտեաններու վրա։ Այսպէս, Կոսնելիոս հոգվամայեցի հարիւրապետ և իրենները (Պործ. Բ. 1-6)։ Ե Յովաննէսիւն աշակերտները (Պործ. Բ. 6) երբ Սուրբ Հոգին ընտացան առաքեալներու ձեռնադրութեամբ սկսան խօսել այս տարօրինակ լեզուով և զԱստուած փառաբանել։ — Միենոյն երեսոյթը, իրեւ հաւաքական պաշտամունքի մաս, կը կիրարկուէր նաև Կորնթոսի եկեղեցին մէջ Հաւատացեալներէն ոմանք, պաշտամունքի միջոցին, յանկարծ կը սկսէին բարձրածայն խօսիլ այնպիսի լեզուով մը որ մէկ հասուրուեր առ հասարակ ներկաներէն, յաճախ նոյնինքն ենթակայէն։ «Զի որ ի լեզու խօսի՝ ոչ ընդ մարդկան խօսի, այլ ընդ Աստուծոյ, զի ոչ ոք է որ լսէ (= կը հասկընայ) բայց Հոգւով խօսի խորհուրդա (Ա. Կորնթ. Ժ. 2)։ Խօսելու միջոցին յաճախ ենթական ինքզինքէն կ'ելլէր, բոլորովին կրտարական վիճակ մը կը ստանար և իմացականութիւնը անգործութեան կը գտաապարտուէր։ Այսպիսի վիճակ մը մտասքանչացման (extase) վիճակ է։ Այս երեսոյթը տեսակ մը յանձնածական պոռթկումն էր կրօնական այն խորունկ և զգացական փորձառութեան կը գտաապարտուէր։ Այսպիսի վիճակ մը մտասքանչացման (extase) վիճակ է։ Այս երեսոյթը տեսակ մը յանձնածական պոռթկումն էր կրօնական այն խորունկ և զգացական փորձառութեան կը գտաապարտուէր։ Ենթական կ'ունենար հոգիի այնպիսի երանական վիճակ մը և մեծագոյն ճշմարտութիւններու այնպիսի յոտակ և պարզեալ վերահասումներ զորուական սովորական լեզուով էր կրնար արտայատել, վասնզի մարդկային

ի՞նչ էր իսկութիւնը այս լեզուին։ Ի՞նչ տեսակ բարբառ մըն էր այն որով կը խօսէին նորադարձները, և զերլապէս ի՞նչ էր խօսուածը։

Այս հարցերու մասին Առ Կորնթացիս Ա. Թուզթին Ժ. 1-Ժ. 2. գլուխները և Նոր Կտակարանի, մասնաւորաբար Գործք Առաքելոցի, կարգ մը յիշատակութիւնները կ'ընթիւններ որոնց վրայ հիմունելով կարելի է եթէ ոչ ամբողջական՝ գէթ վեր ի կերոյ գաղափար մը կազմել խնդրոյն մասին։ Ինչպէս ակնարկուեցաւ հրաշալի և անսպոր երեսոյթ մըն էր պի լեզուախոսուն նախնական ժամանակներուն մէջ, անոր գլխաւոր յատկանիներն էին։

Ա) Բնդհանրապէս մասմանցաման (extase) կամ յափշտակութեան վիճակ մը մէջ տեղի կ'ունենար ան։

Բ) Անհասկնայի էր. հետեւաբար պէտք ուներ բարգմանութեան։

Վ) Զուտ զերբնական հանգամանք մը ուներ։

Դ) Նպատակն էր զԱստուած փառաբանել և աղօրել։

Է) Լեզուս խօսելով ներկայացուած է իրեւ մէկ գործունէութիւնը Սուրբ Հոգիին, որ պինելովս մարդու մը վրայ՝ ամբողջուվն կը տիրապետէր և խօսիլ կուտար ենթակային այնպիսի լեզուով մը որ չէր հասուրուեր առ հասարակ ներկաներէն, յաճախ նոյնինքն ենթակայէն։ «Զի որ ի լեզու խօսի՝ ոչ ընդ մարդկան խօսի, այլ ընդ Աստուծոյ, զի ոչ ոք է որ լսէ (= կը հասկընայ) բայց Հոգւով խօսի խորհուրդա (Ա. Կորնթ. Ժ. 2)։ Խօսելու միջոցին յաճախ ենթական ինքզինքէն կ'ելլէր, բոլորովին կրտարական վիճակ մը կը ստանար և իմացականութիւնը անգործութեան կը գտաապարտուէր։ Այսպիսի վիճակ մը մտասքանչացման (extase) վիճակ է։ Այս երեսոյթը տեսակ մը յանձնածական պոռթկումն էր կրօնական այն խորունկ և զգացական փորձառութեան կը գտաապարտուէր։ Ենթական կ'ունենար հոգիի այնպիսի երանական վիճակ մը և մեծագոյն ճշմարտութիւններու այնպիսի յոտակ և պարզեալ վերահասումներ զորուական սովորական լեզուով էր կրնար արտայատել, վասնզի մարդկային

էկուէին մէջ կը պակսէին եղբեր և բացատրութիւններ՝ արտայայտելու համար այս անսփոր հոգեկան վիճակը. բայց վերջապէս անշահաժամկետ էր արտայայտուիլ ո՞րեկցէ կիրապով, եւ ահա այն Հոգին որ պատճառած էր այս գերբնական փորձառութիւնը, օգնութեան կը հասնէր եւ կը հայթայթէր նաև միջոցը որով ենթական կրնար արտայայտել իր զգացածը և իր հասցածը: Ստկայն ափո՞ս. ունկնդիրները չէին հասկընար այս տարօրինակ արտայայտութիւնը, հետեւաբար և չէին կրնար շինուիլ, այսինքն հոգեկորապէ օգտուիլ անէի: Թարգմանութեան չնորինը կուգար լրացնել այս թերին: Կային նաևնաւոր ձիբով օժտուած հաւատացացաներ որոն կը հասկնային խօսուածը և կ'ելէին կը մենքէն զայն ներկաներուն: Այս վերջին գործողութեան ճշգրտութեան մասին ոչինչ կարելի է բաել, բայց պէտք է խորհիլ որ այն Հոգին որ կը շարժէր մէշկու մը լեզուն, կրնար նաև ներգործել ու ըերշի մը միտին վրայ՝ լուսաւորելով զայն որով ենթական կրնար հասկնալ բառածը և հասկնայի ընել զայն նաև ուրիշներուն:

Օտար՝ բայց գործածական՝ լեզու մը չէր լեզուախօսին կիրարկան կը պատճուի թէ է՛՛ Պետեկոստէի առթիւ պատահած լեզուախօսութիւնը). որովհետեւ անոր մենասութիւնը կամ թարգմանութիւնը գերբնական մարդի կը նկատուի, իսկ օտար լեզու մը թարգմանել հաւանի թէ ուորին մը կարելի էն կատաել, մանակն այն իմաստով՝ զոր ունինի այս բառը Կորնթացոց Ա. Թուղթին մէջ: Հաւանաբար ուրախութեան ազդեցութեան տակ արձակուած բացականչութիւններ, ազդակներ, հառաջանքներ, հծծեւններ ու ասոնց նման բաններ էին, մէջ ընդմէջ կրօնական բառերով ընդելուզուած. օրինակ՝ Ովսաննա, Աբրա, Ալէլուիս, Մարանաթա և այլն: Ստկայն աւելի շիտակ է խորհիլ թէ տեսակ մը սահուն և բատ երեւ ույլին կապակից խօսուածք մը կամ երազուածք մըն էր, որ լսողին վրայ սազմուերգութեան և փառաբանութեան տպաւորութիւնը կը ձգէր, և խորապէս կ'ազդէր ունկնդիրին վրայ, որ այս խորհրդաւոր երեութիւն մէջ կը տեսնէր աստուածային ներկայալութեան ակներեւ և զգալի նշանը:

Իսկ խօսուածը առհասարակ ազօթք, գոհարանութիւն և փառաբանութիւն էր,

ինչպէս նաև հոգեկոր ճշմարտութեանց յայտնութիւններ, ինչպէս յայնի է Առաքեալի խօսքերէն. օթթէ կամ յազօթս լիզուաւ, հոգին իմ կայ լազօրս, այլ միտք իմ անպատճող են: . . . կացից յազօթս հոգեւով, կացից յազօթս և մտօք, սաղմոս ասացից հոգեւով, սաղմոս ասացից և մտօք: Ապա թէ ոչ եթէ օրինեսցես հոգեւով, որ կայցէ ի տեղւոց տգիտին, զիա՞րդ ասիցէ ի քում զովուրեանն զկմէնն . . . ոռ բարւոք զահնանս, այլ ընկերն ոչ շինի (Ա. Կորնթ. Փ. 14-17):

Իսկ թէ ենթական կը հասկնա՞ր իր ըստօք, գուախ է որոշ պատասխան մը տալ. վասնզի նաև իմ մը անպատասխան կը թուի խորհիլ թէ Սուրբ Հոգիէն ներշնչեալ մը չի հասկնար իր ըստօք Միւս կողմէն սակայն կը տեսնեն թէ իմ խօսողը բարգմանի կը կարօտի: Հակասական երկոյթներ չին այս երկու պարագաները: Լեզուախօսը կը հասկնար, մանաւանդ թէ կը զգար իր ըստօքին իմաստը, բայց որովհետեւ իր զգացածը անշշխարհիկ և անսովոր բան մըն էր և մարդկային լեզուն անկարող էր բացատրել զայն, միւս կողմէն՝ ոչ իր իմացականութիւնը և ոչ ալ լեզուն իր հակալիւուին տակ էին, որովհետեւ տառաջինը անդորրութեան դաւապարտուած էր, իսկ երկրորդը տիրակալուած էր զինքը շարժող հոգիէն որ խօսելու գործարանը կը կիրարէլ իրբենինը, ուստի ենթական անկարողութեան կը մատնուէր իր զգացածը և հասկածը ու ըիշներուն ևս հասկնալի գարնենելու մէջ, որով անհրաժեշտաբար պէտք էր այսպատճակ մը իմաշխիլ մը:

Աւրիշ հարց մը. — Լեզուախօսութեան չնորհը տեսական չնորհ մըն էր որեւէ ձիբքի նման թէ՝ ժամանակաւոր. ենթական իր ուզած ատենը կրնա՞ր լեզուախօսութիւն ընել: — Հաւանաբար մկրտութեան կամ ձեռնազրութեան անմիջապէս յաջորդող լեզուախօսութիւնները վաղանցիկ երկոյթներ էին. իսկ անոնք որոնք իրբեն պաշտամունքի մէջ անհրաժեշտ մասը կը կիրարկուէին քրիստոնէական կրօնական հաւաքոյթներու մէջ տեսական հանգամանք մը ունէին և յանախ այսպիսիներուն լեզուախօսութեան սկսիլը՝ ենթակային հակակը ըստն ներքեւ կը գտնուէր. վասնզի Առաքեալը կը յանձնաբարէ որ թարգման չզգաւու

նուած պարագային լեզուախօսները լուսութան և եթէ ի լիզու ոք խօսիցի՝ երկուք, և եթէ ևս աւելի՝ երեք, և ապա մի ըստ միոցէ (= մէկիկ մէկիկ, կարգով)։ Միոնն թարգմանիցէ։ Ապա եթէ չիցէ ոք որ թարգմանիցէ, լուռ լիցի յեկեղեցոջնո, (Ա. Կորնթ. ԺԴ. 27)։ Բաց աստի կը տեսները որ Առաքեալը կը յանդիմանէն Կորնթացիները որ անժամանակ՝ առանց ենթիք եւ խառն ի խուռան կը խօսին։ Խնչ որ նշան մըն է թէ Եկեղեցոսները իրենք նախաձեռնարկ կ'ըլլան խօսելու և ոչ լոկ Հոգիէն շարժելով։ Գամսի հոգուն գիտէ անշուշտ ժամանակը և պարագաները թէ Ե՞րբ պէտք է շարժման մէջ զնել լիզու մը եւ ե՞րբ պէտք է կհցնել զայն, որովհետեւ Խնչ խոսվութեան Աստուած չէ։

Թէ մինչև ե՞րբ տեսեց այս հոգնոր չնորհի կիրարկութիւնը քրիստոնէական եկեղեցին մէջ, ստորդ լոյն կարելի է ըսել. միայն թէ Գ. Դարուն վերջինը կիրարկութիւնն բոլորովին գաղրած կ'երեսի ան. գամսի Ս. Ռուկերեան հայրապետը (+407) գարանքով կը մօտենայ այս հրաշալի հարցերու մեկնութեան. յայտնելով որ՝ ինչ որ սովորական բան մըն էր առաքելական դարուն՝ արգէն իսկ գաղուց պատմութեան անցած էր իր օրով։ Լեզուախօսութեան, ինչպէս նաև այլ գերբնական չնորհաց դադարման մէջ մեծ գեր ունեցած է անոր զեղծեալ կամ չարչար գործածութիւնը, ու այս զեղծարարութիւնը սկսած էր նոյնիսկ առաքելական դարէն, ինչպէս այնքան բացայացորդն կ'երեւի Կորնթացւոց Առաջին թուղթի ԺԲ. ԺԴ. գլուխներու մէջ։ Այսպէս՝ յաճախի կը պատահէր որ այս գերբնական ձիրքով օժտուածները վերէն կը նայէին անոնցմէ զուրկ՝ եղողներուն վրայ. այսպէս որ այս կիրապով գերբնական չնորհը փոխանակ ենթակային և այլոց շինութեան պատճառ դառնալու՝ առիթ մը կ'ըլլար ենթակային մէջ հպարտութեան և թարգմանութեան ախտը սկսցանելու, — Ըսրիշներ՝ առանց ժաղկի, ժամանակի և այլ պարագայից պահանջներուն նկատ ունենալու մէջտեղ կը նետուէին աւելի իրենց չնորհը ցուցագրելու քան թէ օգտակարապէս դորժածելու զայն ի շինութիւն այլոց, և պատճառ կը գառնային ընդհանուր անկարգութեան։

Միւս կողմէն՝ մաֆաւոր պարզներէ իրենք զիրենք զուրկ զգացողները կամ կը տրտմէին և կամ կը նախանձէին իրենց կարծիքով աւելի մեծ չնորհներով ճուխացածներուն վրայ։ Բաց աստի հաւատացեաներու մէջ ընդհանուր ձկտում մը յառաջ եկած էր գնահատելու ոչ թէ շինիչ, հաստատուն և տեսական արժէք ունեցող չնորհները, այլ աւելի զանոնք՝ որոնք արտաքանակութիւններին, այսինքն աւելի զարմանալիք և հրաշալի հանգամանք մը կը ցուցնէին իրենց վրայ։ Այսպէս ու եկեղութիւններուն աւելի գնահատութեան արժանի նկատուած և աւելի բաղձակի դարձած էր քան մաւրգարեւութեան չնորհը, Առաքեալը սակայն կը շրջէ գնահատման հշիոր և աւելի արժէք կ'ընծայէ այն չնորհներուն որոնք նուազ յարդի էին Կորնթացւոց մօտ և երկրորդական մակարդակի վրայ կ'իջեցնէ զանոնք՝ որոնք առաջին կարգի վրայ էին Կորնթացւոց գնահատումին համաձայն Այս շրջաւմը կ'ընէ Առաքեալը սա սկզբունքի վրայ թէ Շնորհի մը արժէքը կախում ունի ու թէ իր փայլէն կամ հրաշալի հանգամանքնեն այլ՝ իր շինիչ արդիւնքնէն։ Ի վերջոյ կ'եղրականցն որ գերազոյն և վրամեացոյն չնորհը Սէրն է, առանց որուն բոլոր միւս չնորհները անարժէք կը գտանան։ Իրենց բնութեամբն իսկ, այսինքն իրերեւ արտասովոր երկութիւններ, այս և ասոր նման միւս չնորհները (չնորհն թշշկութեան, յաջողութիւնն զօրութեան, ընտրութիւնն հոգւց, և այլն, Ա. Կորնթ. ԺԲ. 8-10) ժամանակաւոր հանգամանք մը ունէին։ Ասոնց սկզբնական նպատակն էր զգալի դարձնել Աստուծոյ ներկայութիւնն քրիստոնէական եկեղեցին ներս որպէսզի մարդկի աւելի դիւրութիւն ունենան համոզում զոյցնելու անոր գերբնական նկարագրի մասին, և յարելու նոր կրօնքին Անգամ մը որ այս իրողութիւնը բացայայտօրէն հոչակուած էր թէ հաւատացելոց մէջ և թէ կեթանոսաց առջև՝ այլևս անոնց կիրարկութեան նըպատակը իր լուսմին հասած կ'ըլլար. և Աստուծոյ Հոգին, որ ազգիւրն էր այս բոլորին, կընար զանոնք տակաւ առ տակաւ քաշել և ծեռք առնել գործելու իր բնականն միջոցները։